

դէմ՝ որոնք ազգին սիրուն համար շատ սրտի տառապանք քաշեցին և կը քաշեն։ Ի՞այց եթէ ձմարիտ ազգասիրութեամբ այդ տառապանքները յանձն առեր են, կը գովենք զիրենք, և կը յորդորենք զուրիշները անսնց օրինակին հետեւլու. և կ'ըսենք թէ անսնք իրենց պարտքը կատարելու հետ են։ Եւ սակայն զայս ալ չենք կրնար զանց առնելու յիշելէն՝ որ շատ անգամ մարդիկ ազգասիրութեան անուամբ իրենց կրիցը կը ծառայեն. կամ թէ ըսեմանձնական կիրքը գործիք կ'ըլլայ մարդուս ազգասիրական զործոց ձեռք զարնելու. և որովհետեւ այսպիսի անձանց դիտմունքը ազգին օգնել չէ, այլ իրենց անձնական կրիցը ծառայել, անոր համար այնպիսեաց գործքերէն ազգը օգտելու տեղ շատ անգամ կը վնասուի։ Ի՞րշակ Բ. մեր թագաւորը նոր քաղաք մը կը շնէ, և կ'անուանէ զայն Ի՞րշակաւան. որովհետ ինքեան իր ազգին պայծառութիւնը հոգալու փոյթ մը կ'երեցնէ. բայց ինքն Ի՞րշակ յանձնասիրութենէ զրգուած ըլլալով և կուրցած, կ'ուզէ որ իր շնած քաղաքը շուտ մը բազմամարդ ըլլայ և մեծնայ իր անուամբը. ուստի խաբուած անձնական կրթեն, այն գործքն որ ազգին օգտակար կրնար ըլլալ, այնպէս դարձուց՝ որ ազգը չարաշար վնասուեցաւ. վասն զի հրաման տուաւ՝ որ այն նոր քաղաքը փախչող պարտատէր կամ յանցաւոր մարդիկ ազատ մնան յոր և է պահանջնունքէ։ Այս որ Ի՞րշակ ազգին օգուտը իր դիտմանը մէջ ունենար, յայտնի կ'իմանար այս հրամանիս անտեղութիւնը. բայց որովհետեւ իր սրտին խորը չկար ազգասիրութիւն, իր մոտածմունքն եղաւ ազգատեցութիւն, և ըրած գործքը կործանման պատճառ ազգին և անձին, ինչպէս որ յայտնի է պատմութենէն. Ի՞ր տեսակ դիպուածներ շատ անգամ կը պատահին ազգին մէջ, որ եթէ մէկն ուշ գնելու ըլլայ՝ չկրնար շտեսնել։ Ի՞այց շատ անգամ ազգը չարիքը կը կրէ՝ առանց իմանալու սկզբնապատճառը այն կրած չարեացը. նա ևս երբեմն

իբրև ազգասէր պատուելով զայնպիսի անձը՝ որ անձնասիրութեան կրքով ազգին բարիք ըլլալու գործքէն չարիք հետեւցնելու պատճառ եղեր է։

Ի՞այց այս դիտողութիւններն ընելու ատեն պէտք է զգուշանալ՝ որ չըլլայ թէ շփոթելով ձմարիտ ազգասիրաց վրայ ալ սխալ կարծիք ունենանք. անոր համար իւրաքանչիւրոց վարմունքը պէտք է քնննել, որն որ եթէ խառն է կրքով, յայտնի է թէ սխալ հիման վրայ հաստատուած է։ Իսկ ձմարիտ ազգասէրն է այն մարդը՝ որ բոլոր ջանքով ամէն ձեռքէն եկած բարիքը կ'ընէ ազգայնոց առ հասարակ, միշտ հասարակաց բարիքը առանձնականէն վեր սեպելով, և զգուշանալով որ չըլլայ թէ ատելութեն կիրք գործածէ խօսակցութեանը և գործոցը մէջ, ևս առաւել գրուածոց մէջ իր ազգայնոց դէմ, մանաւանդ իր չգիտցած կամ իր վիճակէն դուրս եղած բանի մը վրայ դատաստան ընելով, որն որ հինգերորդ սխալ գաղափարէն առաջ կուգայ, և ազգին վնասուելուն դլանաւոր պատճառներուն մէկն է։

Կը շարունակոի։

### ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԱՌԱՋՆԵՐ

Թշնամիք մեծապէս օգտակար են մեզի. որովհետեւ մեր սխալմունքները իմացընելով, աւելի ձմարիտը ըսած կ'ըլլան, ու մեր վարպետները կը սեղուին որոնց վարձք չենք վհարեր։

Ճշմարիտ իմաստունը աւելի ժողովրեան բարիքը կը փնտուէ, քան թէ կուրցաց ընդունայն գովեստը, կամ հարուստներուն ոսկին։

Թէ որ դիտութիւնք ու արուեստք առավինութենէ հեռացած ըլլան, ամենաին բարի պառուզ մը չունին. ու կը նմանին արմասէն գուրս ելած ձիւզերուն, որոնք ոչ ծագելի կու տան և ոչ պրտուզ կու տան։

Վարիք՝ դէպ ՚ի մահ վազել մըն է։

Պատիւը առաքինութեամբ պէտք է վաստըկիւ և ոչ եթէ խարեռութեամբ. վասն զի ասանկ ընելու շած մարդիկներու յատուկ է. իսկ մէկալ ու սպինեաց։

